



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱԹԱՑԵՐԵՐ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

Գ Ր Ա Կ Ա Ն - Գ Ե Ղ Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ա Կ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Կ Ա Ն - Գ Ի Տ Ա Կ Ա Ն



ՎԱՐԻՉ - ՏՆՈՐԵՆ

ՀԱՄԲ. ՖՈՒԼԻՔԱԶԵԱՆ


ԽՄԲԱԳՐԱՄԵՏԵ

ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1

ՇԱԲԱԹ, 16 ՆՈՅԵՄԲԵՐ 1918



Ամենամեծ հաճոյքով նոր շրջանի մեր առաջին էջը կը զարդարենք Պ. Ահարոննեանի նկարով։ Պ. Ահարոննեան թերեւս մեր միակ գրագէտն է որ իր մէջ առաւելապէս կը մարմնաւորէ հայ տառապանքը։ Իր գրական գործը վիշտի, հեծկըլտանքի, արցունքներու, սարսուորի հոսանք մըն է, որ գիլսու պտոյտ կը պատճառէ, ցաւի երաժշտութիւն մը, որ մահը երազայնօրէն սիրել կու տայ։

Յաջորդ էջին մէջ մեր հիւրընկալած իր անտիպ մէկ գրուածքին մէջ իսկ տրտմօրէն կը բարախէ այս մեծ Հայուն եւ մեծ տառապողին սիրտը։

Հայկական Հանրապետութեան Ազգային Ժողովը երջանիկ է իր գլուխը ունենալով Պ. Ահարոննեան, որուն դիւանագիտական կարողութիւնը այնքան շեշտուեցաւ, որքան իր գրական տաղանդը սարսուներ ցանած էր մեր հոգիին մէջ։ Տառապանքով ծեռք բերած է ան իր քարական եւ գրական փորձառութիւններու գիտութիւնը։

ՄԵՐ ԾՐԱԳԻՐԸ

Բնդհանուր պատերազմը, որ տիեզերքի բոլոր աղքերը արիւնով ողողեց, պատերազմը, որ ամբողջ տառապանքներու, դժբաղդութիւններու անհուն ուրականի մը մէջ գալարեց, կը վերջանայ, յուգնած, հեւասպառա:

Նոր հանձարեղ մարդարէ մը պէտք է ծնի, երգելու համար նոր Աստուածաշունչի մը մէջ, դարուս մարդկութիւն տառապանքը: Համայնական աղէտը այնքան սուր, այնքան ճնշող և այնքան ահաւոր է որ ո՛չ ոք պիտի կրնայ գիրքի մը մէջ ամփոփել ցեղերու և հոգիներու մաքառումը: Միլիոններով մարդիկ մեռան, ուազմաճակատին վրայ կամ հտեւը, հարիւրհազարաւոր այրիներով ու որբերով լեցուեցան տուները, սրբութիւններ քանդուեցան, արուեստի հրաշալիքներ ոչնչացան ու գրեթէ ամէն մարդ կրեց իր տառապանքի բաժինը:

Մտածումը շատ ճշճիմ, շատ չնշին կ'երեւայ այս դժբաղդ իրականութեան առջեւ:

1887էն ի վեր Կռուառի, Հօբէնսթէտի, Նիկօթի, Հարի, Հիւմպէրի, Ամբուի և ուրիշ բազմաթիւ զինուորական քննադատներու գուշակութիւնները վերջապէս կատարուեցան վերջին չորս տարիներու ընթացքին, և փակուեցաւ այսպէս նախազգացուած տիեզերական տուամին վիրջին վարադրու:

Անտարակոյս երեւակութենէ գուրս այս եղեռնը մարդկութիւնը կրկին պիտի դնէր զիրար թշնամանող, արհամարհող, վրէժիննդիր դիրքի մը մէջ, եթէ ան վերջանար հողի կտորի մը կամ գաւառներու՝ տէրութենէ մը ուրիշ տէրութեան փոխանցումով միայն:

Այդպէս չեղաւ սակայն: Ու ատոր համար է որ երբ հոգինիս կը սառի մահաշունչ վայրկեաններէն, ու երբ սիրտերնիս կը կծկուի ընդհանուր վիշտին աղզեցութեան տակ, մեր նայուածքին մէջ կը վասի նոր կեանքի մը թարմ ու բեկրեկուն ճառագյթը: Մենք մեր տառապանքով, և զոհերով հիմը դրինք վաղուան սերունդին ապահովութեան:

Աղքերու դաշնակցութիւնը այլեւս վարկած մը չէ: Քաղակրթութենէ վախցող աղքերը և սուրին խելագարները, ուամկավարական ու ապակեղունացումի դրութիւնները կ'ընդունին, իրեւ ազատարար գօտի, փոթորիկի բռնուած իրենց կառավարական նաւենին:

Նոր աշխարհի խաղաղասէրը, Ուիլսոն, իր ուազմանիւթի անհուն հոսանքով, կրցաւ մարդկութիւնը երջանկութեան եղերքի մը վրայ քշել: Ուժը, գերագոյն ուժը միայն կրցաւ դարձի բերել էմբէրիալիզմի յիմարները. Թա՞նքը կրցաւ միայն շեղ ճամբաները քանդել, ու խաղաղ աշխատանքի, ընկերային ու սահմանադրական ճշմարիտ կարգերը վերահասատել:

Երբ մէկ կողմէ տարիներէ ի վեր անիրաւուած,

չարչըկուած փոքր աղզերը իրենց արիւնի փոխարինութիւնները կ'ստանան, միւս կողմէ ամրող մարդկութիւնը կը մտնէ նոր դարազլուիսի մը մէջ, ուժովցած՝ բռն քաղաքակրթութեան և հաւասար իրաւունքներու մեծ իտէալով:

Պատերազմը, ուրեմն, իր զարհուրելի և ահաւոր երկունքով, նոր կեանք մը կը ծնի: Ու այդ կեանքը այս անդամ վերջապէս, մեղի կուտան ու կ'երաշխաւորն նոր ու հին եւրոպայի դիւանագիտական մարմինները:

Մարդկութիւնը երախտապարա է անոնց:

Շատ դժուարին շրջանի մը մէջ կ'սկսինք մեր հանդէսին վերհրատարակութեան:

«Շանթ»ը դաղրեցաւ, երբ պատերազմը գրիշին ու միտքին ալ սպառնաց: Այսօր կ'սկսինք վերհրատարակել զայն, որովհետեւ ազատութիւնը կը տրուի մեղի, Ահաւոր տարիին սարսափները և մեր հոգիին գալարումները պոռալու:

Այս շրջանը չի նմանիր 1909ի յաջորդող իրը թէ ազատութեան ու սահմանադրութեան շրջանին: Մեր վէրքերը աւելի բացուած, մեր վիշտերը և յուսահատութիւնները աւելի անզսպելի են այսօր:

Ամէնուս հոգիին մէջ կուտակուած տիսրութիւնները սահման չեն ճանչնար: Այս շրջանը չի նմանիր ոչ մէկ շրջանի:

Անոր համար է որ երբ կը ժպտինք երջանկութեան մեծ վայրկեանին, յիշատակները սե ամպերու պէս կ'իջնեն մեր զուարթութեան վրայ:

Երբեմն կը խորհիմ թէ ոճիր մըն է որ Հայը խնդայ: Եւ այս փոխանցումի ու սպահով խաղաղութեան ըռպէշին, աւելի կը թանձրանայ մեր տիսրութիւնը, հայուն անդարմանելի անհատական մեծ կորուստները յիշելով:

Անոնք որ մենէ շատերէն աւելի՛ իրաւունք ունէին ազատագրութեան խելայեղումը ապրելու, անոնք որ աւելի՛ տառապեցան, աւելի՛ մտածեցին, անոնք որ, կը կրկնսմ, աւելի՛ իրաւունք ունէին բռնապետութեան աւերակներուն մէջ, արիւնով ուռոգուած ծաղիկի մը յանկարծ ծլարձակումը տեսնելու, այս աշխարհին չեն պատկանիր այլ ևս:

Երբ, այսօր, թերթերնիս մամուլի կը յանձնէնք, անկարեկիր վիշտ մը կը կողացնէ մեր հոգին: «Շանթ»ի արժէքաւոր աշխատակիցներէն մասը գոյութիւն ունենալէ դաղրած է:

Արհաւիրքին լծուած, անոնք հեռացան Պոլիգութեան, վախի, զրկանքներու մրրիկի մը մէջն, մէկ բանտէն միւսը պտըացուցին իրենց տառապանքը, մինչեւ որ հրաման մը՝ վերջ դնել

Երբ 1911ին «Շանթ»ը կ'սկսէինք հրատարակել, մեր ծրագիրը պարզող քանի մը տողերում մէջ կը դրէլնք նաև.

«Ժամանակն հասած է որ դիմենք գեղարվեստի հանգրուանին, ստեղծենք նոր միջավայր մը, ուր Արուեստին գաղտնիքները քօղամերկուին, և ուր քաղաքական ու աղքային մոլեգնոտ կռւներէն յոգնած մեր ուղեղները անդորրին պահ մը:»

Տիեղերական աղէտին մէջ, մասնաւորաբար մեր ազգին ապրած զարհուրելի օրերէն վերջը, պարզապէս ծիծաղելի պիտի երեւոր, գէթ հիմա, զուտ գրական-գեղարուեստական ուղանի մը գոյութիւնը, ինչպէս էր այն ատենուան «Շանթ»ը:

Գրական-գեղարուեստական բաժինները պահով, «Շանթ», սգաւոր, այսօր պիտի նուիրուի ազգային նոր ծրագիրի մը: Ան Հայուն թերթը պիտի ըլլայ այլ ևս, ոչ թէ միայն հայ մտաւորականին թերթը:

Պիտի ջանանք անկարելին փորձել, ցոլացնելու համար հայուն տաժանքու կեանքը, իր ամէնէն պակուցիչ մանրամասնութիւններուն մէջ:

Պիտի հրաւիրենք կատաղութեան փոթորիկէն հրաշքով աղատած մեր հազուազիւտ գրողները, որպէս զի վերջին դարու հայ-ազգային պատմութիւնը գրեն, մանրամասնորէն, իրենց անձնական պատմութիւններով:

Ամէն հայ վիշտ մը, արցունք մը ունի իր աչքերուն մէջ: Ամէն հայու վիշտ ու արցունք տարբեր է. թէև մէկ աղբիւրէ կը բդիսի:

Ուրեմն տառապողները թող այս էջերուն դիմեն, որպէս զի Մեր Արիւնոտ Պատմութիւնը գրուի:

Զի կարծուի թէ շարունակ պիտի լանք այս էջերուն մէջ: Ո՞չ, մենք այս թերթը հայ տառապանքին նուիրելով, նպատակ չունինք բնաւ արցունքի երաժշտութիւնը երգելու աշխարհի ականջին, որ արդէն խուլցեր է տիեղերասաստ սպանդին խողխողումի ձայներէն:

Այլ ևս չպիտի լայ Հայը:

Քանի որ ասկէ վերջը ան ալ իրեւ անդամ, իր տեղը պիտի գրաւէ, ազգերու դաշնակցութեան մեծ ընտանիքին մէջ: Այլ ևս մենք ամէնքս պէտք է մէկ նպատակ հետապնդենք. յանդուած երկիրը վերանորոգել: Ամէն հայ պէտք է իր կարողութիւնը սպառէ: Պէտք է քամենք մեր ուժերը, որպէս զի լեցուի՝ պարպուած երկիրը:

Ամէնքս ալ պէտք է աշխատինք Հայրենիքին համար:

Պէտք է մեր ճիգը միայն ճգտի դէպի այդ գերագոյն նպատակը:

ՄԵՐՈՒԺԱԿԱՆ ՊԱՐՍԱՄԵՍՆ

ԵՌ ԵՄ!



Մի յուզիր, սիրու. կրծքիս տակ մի հին հառաջանք է եռում, որպէս փոթորիկին այրի մէջ պրկւած. այն ես եմ շղթայել. մի՛ նայիր հոգուս. գլուխդ կը շաղւի, անդհնդդ է այնտեղ, ուր տառապանքն է եռում ծովի պէս խոցւած գաղտնի մոնչիւններով:

Ակուաներիս տակ ցասումս եմ փշրել և Յոյսիս գրանիդէ ժայռերին յենած՝ հայեացըիս խոցը հրաշէկ նետի պէս, ես արշալոյսի սիրուն եմ միրճել:

Տառապանք և կսկիծ, մոխիր ու աւեր, արիւն ու արցունք ողջ իմն, իմն են. և լացողների համար, բոլոր լացողների՝ ժպիտս ունիմ անհուն ու յամառ, որ տակաւին անծանօթ մի Արշալոյսի մի հպարտ ցոլքն է իմ շրթունքներին, որ պիտի գայ, պիտի գայ . . . :

1918 Սեպ. Կ. Պոլիս

ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԸ

~~~~~

ԿԵԱՆՔԵՐՈՒԻ խօսական վազքը անուրանալի է թէ դէպի երջանկութիւն կը դիմէ : Եթէ երբեք կարելի ըլլար, որ ամէն կիրքեր մարդէին մարդկային կուրծքին տակ, համաշխարհային հոգեբանական անդամալուծութեան մը ազդեցութեան ներքեւ, երջանկութեան կիրքը անոնցմէ միակ վերապրոլը պիտի ըլլար :

Արգոնաւորդները ոսկեգեղմը վնասուեցին. մարդկութեան ոսկեգեղմը երջանկութիւնն է : Աշխարհի խաչատուած ճամբաներուն վրայ մարդկային ըստուերները կ'անցնին ու կ'ը դառնան . օրհասական կեանքերու հոնդիւններ, ծիծալի քրքիջներ, լացի կոծեր, գոհունակութեան ժափտներ, պարտութեան հեկեկանքներ, ու յաղթանակի աղաղակներ զիրար կը հրմշտկեն, իրարու տեղ կը բռնեն : Ոմանք ոսկիէն, ուրիշներ տիղմէն, ոմանք սէրէն և ուրիշներ տոփիէն կը կարծեն ծծել երջանկութեան փափաքուած շիթերը : Դահիճներ՝ նահատակներու արիւնէն, և մարտիրոսներ տառապանքէն ու սիրուած տանջանքներէն կը խմեն զայն : Եւ չկայ մարդ մը, որ տառապանքը սիրած ըլլայ տառապանքին համար :

Կեանքի յաւիտենական ճամբորդութեան միջոցին եթէ բարձրագոյն իտէալով զինովցած մարդիկ կը նախընտրեն տառապանքի ու անձկութեան դերբուկները, պատճառը այն է, որ անոնք ինքը զինքնին կարող կ'զգան արդ ճամբաներուն խելայեղող անդունդներուն եղերքը աւելի շատ երջանկութիւն վայելել : Անոնք կը նամանին Ալպեաններուն կատարը հՏըլլիայս ծաղիկը հաւաքողներուն : Լիոնի մարտիրոսագրութիւններու ոսկերը ու կը կազմող Պլանտին արուած չարչարանքներէն չի յագենար, և միշտ աւելիին տենչանքն ու խնդրանքն ունի, աւելի երջանիկ ըլլալու համար :

Վարդապետուած յուետեսութիւնն անգամ չափազանցուած ձեւն է երջանկութեան վարդապետութեան : Նիչէ երջանիկ է իր կէս-արուեստուած իրմարութիւններուն մէջ . և Շորէնհաւը, որ կեանքի նողկանքը կը քարոզէ, և անձնասպանութեան ներբողը, հակառակ իր հայրենասիրութեան, կը փախչի զինուորութենէ և պատերազմի առթելիք հաւատնական մահէն, և իր ընկերներուն համար սուր կը գնէ . իսկ իր կեանքը կ'անցնէ թատրոններու և երեկոյթներու մէջ զրունելով . . . : Ոչ ոք կը հաւատայ թէ մարդիկ կեանքեր կը ծնին մի միայն անոնց մեռնիլը տեսներու հրճուանքը վայելիրու համար :

Կեանքերու նպատակը երջանկութիւնն է ու պիտի մնայ այնպէս : Եւ անոնք որ երջանկութիւնը գիտութեան մը վերածելու նախափորձը ըրին, Քառլայէն մինչեւ Ժ. Ֆինո, կ'ընդունին, թէ երջանիկ ըլլալը ոչ միայն մարդուն իրաւունքն է, այլ և պարտականութիւնը : Այս սկզբունքը երջանկութեան գիտութեան ամենէն տիրապան վարդապետութիւնը պէտք է նկատել :

Մարդ կրնայ երջանիկ ըլլալու իր իրաւունքն հրաժարիլ, տիտուր կամ գերագոյն վայրկեանի մը մէջ . բայց երջանիկ ըլլալու պարտականութիւնէն հրաժարելու իրաւունքը անհատին չէ' արուած : Պարտքը ընկերութենէն արուած աւանդ մըն է, և մէկը չկրնար զայն ոտնակոխել առանց ընկերութեան հետ խղուելու : Ellen Key իրաւամբ դիտել կուտայ մեղի . «Ան որ ժանատենդէ բռնուած է, գժուարաւ կրնայ իր գրացին խնամել : Բարեկարգիչ մը, որ իր անհատական երջանկութեան անտարբեր՝ յաւակնութիւնը կ'ունենայ ուրիշներուն երջանկութիւն հայթայթելու՝ կը նմանի կոյրի մը, որ պիտի ուզէր աչք ունեցողները առաջնորդելու : Եղրակացութիւնը շատ յատակ է և որոշ . «Ով որ երջանիկ չէ եղած, կ'ըսէ ժամ մինո, թերացած է իր պարտականութիւններուն մէջ» :

Անձնասիրութիւն մը չէ քարոզուածը : Ալասիրութեան բարձրագոյն յայտնութիւնն է միայն : «Քու ընկերու ու անձիդ պէս սիրես» աւետարանական պատուէրին ամբողջական ու քրիստոնէական գործադրութիւնն է պահանջուածը : Եւ այն դարերն ու մարդերը միայն մեծ կոչուելու արժանին, որոնք կրցած են իրենց ապրած ժամանակին ու պագային վրայ երջանկութեան պուտ մը լոյս կաթեցնել :

Երջանկութեան փափաքը տիեզերական է, իսկ անոր տիրանալու համար գործածուած միջոցներուն կիրարկումը, համամարդկային սխալ մը, աւա՛լ : «Աստուծոյ բազաւորութիւնը Ալեր մէջն է մարդուս համար, երշանկութիւնը ուրիշ բան չէ, կթէ ոչ հոգեւին զգացնուածը : Եթէ Աստուծոյ թագաւորութիւնը երանութեան վիճակ մըն է մարդուս համար, երշանկութիւնը ուրիշ բան չէ, կթէ ոչ հոգեւին զգացնուածը : Եթէ Աստուծոյ թագաւորութիւնը երանութեան մատչելի է ամենուն, արեւի լոյսին պէս, որ իր ջերմութիւնը կուտայ ամենուն հաւասարակի ամենէն միծագոյն ապերջակը կը կապեն արտաքին պարագաներու, արտաքին աղղեցութիւններու հետ, փոխանակ իրենց ներարծագոյն պատճառը այս սխալին մէջ միայն փնտուածնօթութիւն ունի արտաքին աշխարհի մասին, թիւ մը լնքինքին հետ օտար ապրելու դժբախտ մարդերուն, որոնք իրենց արտին մէջ գոյութիւն վիճակին ենթարկուած է . անոնք կը նմանին այն ունեցող ոսկիի հանքերէն անտեղեակ, աւելի հելերջանկութեան ըմբռնումին սխալը մարդկային երջանկութիւն շինելու արուեստին տգիտութիւնը ատեղծած է ընկերութիւններու մէջ բարքերու այն երջանկութիւնը նիւթական պայմաններէ անկախ, մարդկային բարոյականին հետ կապուարը չունի :

վիճակ մըն է : Երջանկութիւնը կ'ապրի նոյն իսկ շապիկէ զուրկ կուրծքի մը տակ, ինչպէս կը պատմէ աւանդութիւնը : Եւ գերագոյն բարոյականը գեղեցկութեան արտադրութեան մէջն է : Այս նպատակը մարդկային բարոյականին անկիւնաքարն է : Առանց գեղեցկութեան՝ բարոյական, և առանց պարտաճանաչութեան՝ երջանկութիւն չկայ : Բարոյական գեղեցկութիւն, պարտաճանաչութիւն, և այս բարձրագոյն կեանքի համար ստանձնուած աշխատութիւնը մետաքսէ թելերն են, երջանկութիւն կոչուած ոսկեճամուկ բենեղը հիւսելու համար : Ի զուր չէր որ Քառմէն Սիլվա զրեց . «Երջանկութիւն մը միայն կայ, — պարտականութիւնը. միիթարութիւն մը միայն կայ, — աշխատութիւնը. վայելք մը միայն կայ, — գեղեցիկը» :

Հազարաւոր դարերու իմաստասիրական ըմբռունումներու խտացումն է որ կը դրուի մեր աչքին առջեւ, այս բանաձեւուած երջանկութեան, գիտութեան, և գեղագիտական բարոյականին մէջ : Պղատոն գեղեցկութեան հայեցողութեան մէջ կը տեսնէ կեանքի իսկական արժէքը : Կիւյօ և Տէրիէր գեղեցկութեան վրայ կը հիմնեն կեանքն ամբողջ իր բարոյականով, իր դաստիարակութեամբ, իր ընտանեկան և ընկերական կազմակերպութեամբ . և Լէոնար Տը Վինչի, այդ վիթխարի գլուխը, որ իր մէջ սաղմնաւորեց արդիական բոլոր յառաջդիմութիւնները, գեղեցկութեան մէջ միայն փնտուեց իր հոգիին միիթարութիւնները :

Գեղեցկութեան ըմբռնումը չի սահմանափակուիր արձաններու, բնութեան, մարդուն և ծաղիկներուն դոյնին ու գիծերու համադրութեանը մէջ : Կը մանէ հոգիներու կալուածը, և կ'իշխէ մարդկային յարաբերական բոլոր գործունէութեանը : Գեղեցիկ կեանք մը, գեղեցիկ հոգի մը, գեղեցիկ և մաքուր խղճմտանք մը, գեղեցիկ յղացում մը, ո՛չ նուազ գեղեցիկ են քան Միլօի արձանը, կամ աստեղազարդ երկինքը :

Գեղեցիկ հոգի մը իր գեղագիտական բոլոր յայտնութիւններուն մէջ, ո՛չ միայն ինքինքին բաւող հոգի մըն է, այս և ուժ մը, որ կը նայ ուրիշներու կեանքին խաւարները լուսաւորել, կորդութիւնները յղկել, և փրկարար առաջնորդողի դերը կատարել : Եւ արդարեւ ի՞նչ է երջանկութիւնը, եթէ ո՛չ հոգիին ինքնաբաւութիւնը : «Երջանկութիւնը կատարեալ բան մըն է, կ'ըսէ Արիստոտէլ, որովհետեւ ինքինքին կը բաւէ . անիկա ամէնուն մատչելի է, որովհետեւ ո՛չ մէկունն է, բաւական է որ մարդ չնորհազրկուած չըլլայ բնութենէն, ամէն առաքինութիւններու անկարող ըլլալու տեսակէտէն» : Այս պարագային մարդ անշուշտ իր փորձութիւնները պիտի ունենայ, պիտի ունենայ իր տառապանքները, իր զրկումները, իր հրաժարումները, որովհետեւ առանց ասոնց կարելի չէ գեղեցկութիւն արտադրել : Պղինձը կրակներուն մէջէն հոսելով կ'արձանանայ . մարմարը մուրճի հարուածներով կ'անդրիանայ : Արձանին ու անդրիին գեղեցկութիւնները արտադրուեցան զտուելով, և մարդուն հոգեկան ու բարոյական գե-

ղեցկութիւնները պիտի արտադրուին յանուն պարտականութեան կրուած հրաժարումներով :

Գեղեցկութիւնը, որուն մէջ երջանկութիւնը կը թսիէ, միեւնոյն երեւոյթով չ'ներկայանար միտքերու : Որքան տգեղ գեղեցկութիւններ կան ինկած հոգիներու համար, որոնք գեղեցկութիւն մը ստեղծելու, գնահատելու, ճանչնալու կարողութիւննինին կորսնցուցեն են : Բուին երջանկութեան օրրանը խաւարն է . խողերը տիղմերու մէջ կը վնտուեն զայն, բորենին՝ գերեզմաններու մէջ, ու գայլը՝ շաղիղներու վրայ : Մինչ թիթեռնիկները իրենց երջանկութիւնը կը թսիեն բիւրաբուրեան ծաղիկներու համբուրուղ շրթներուն, և ծաղիկները՝ լոյսերուն մէջ :

Բնութեան սանդուխին վրայ կեանքը նախափորձ մըն է, որ չէ կատարելագործուած : Նարունակ վերելակելու ջանքը, սակայն, իր յառաջիացումով հետղնետէ երջանկութեան ճամբան կը տրբելու վրայ է : Ինկողներ շատ կան ճամբուն վրայ : Կրօնքը իր նահատակները ունեցաւ . գիտութիւնը՝ իր սուրբերը : Երջանկութիւնն ալ կրօնք մըն է ու գիտութիւն մը միանդամայն, և ասիկա բացառութիւն մը պիտի չկազմէ իր կոփուի դաշտին վրայ : Մեղի միայն կը մնայ հաւատաւորի բարեպաշտութեամբ մը հաւաքելու այդ նահատակներուն, այդ սուրբերուն ոսկորները, և անոնցմէ սրինգ շինելով երգելու անոնց և մեր երջանկութիւնները :

Պատոն, Մէս, 1914 ՄՈՒՇԵՎ ԱՐԻՑԵՎԻՌԱՅԱԿՈՍ  
(Հրապարակ յեղած հատորէ մը)

## ԻՐԵՆՔ ՄԵԽԱՆ ԲԱՅՅ ՄՏԱԾՈՒՄՆԻՆ Կ'ԱՊԻ

Աշխարհիս մէջ երկու ուրախութիւն կայ . Յիշատակը եւ Յոյսը . առաջինը ինծի պէս ծերերուն բաժինն է, երկրորդը քեզի պէս երիտասարդներուն . մէկը շուրջն է զով եւ ամորիչ, միւսը՝ լոյսը, զերմ եւ զուարթ . ամէն ոք իր բաժինէն թող գոհ ըլլայ եւ աւելին չփնտուէ :

Ժամանակը հին ցաւերը կը մոռցնէ, բայց անոյշ յիշատակներն ալ կը բաղցրացնէ :

La fortune ressemble à la femme. entre un imbecile et un homme supérieur elle choisit l'imbecile.

Sous l'ancien régime il n'y avait que des ministres sans portefeuilles; sous le nouveau régime il n'y a que des portefeuilles sans ministres.

(Անտիպ)



Այս տիսուր քերթուածը գրուած է 1896ին, երբ Թուրքիային փախած բազմաթիւ հայ գաղթականներ Պուլկարիա կ'ապաստանէին, Եսավորօք պուլկար ծանօթ ըանաստեղծ մըն է, որ Եղած է նաեւ կարեւոր դործիչ մը Մակեդոնական Յեղափոխութեան մէջ, Աւելորդ պիտի ըլլար շեշտել տարօրինակ աղերսը, որ կայ, քսաներկու տարի առաջ հեղինակուած այս քերթուածին, և արդի հայ կացութեան միջեւ, երբ միւնոյն գաղանային կիրքերուն զոհուած, հայ դժբաղդ գաղթականներու վիճակը դարձեալ աշխարհի սիրտը կը յուզէ:

«ՇԱՆԹ»

Հէֆ գաղթականներ . . . չնչիմ թեկոր  
Քաջ եւ փառաւոր մարտիրու ազգին,  
Զաւակներ ապսամբ գերուհիին,  
Եւ զոհեր մեծ ու անուանի յաղթանակին.  
Հեռու Հայրենիքին, օսար կտոր ապաստանած,  
Տժգոյն ու խոռոչացած, կապելաներու մէջ փլիխած.  
Կը խմեն անոնք. սիրտերը կը փառի վիրեւու մէջ,  
Եւ կ'երգեն այնպէս . . . ինչպէս կ'երգուի արցունելերու մէջէն:

Կը խմեն անոնք.  
Գիևուրեան մէջ ամէն բան պիտի մոռնան,  
Պիտի մոռնան աղբանութիւն, թշուառութիւն, տառապան.  
Ենացող զինիին մէջ պիտի խեղին յիշողութիւննին,  
Պիտի բմեցնեն հիւանդ ողին՝ ցախցախուած կուրծերուն տակ.  
Գրուխները պիտի ծանրանան եւ իրենց յիշողութենին, այն ատեն  
Պիտի անհետանայ տառապագին դիմքը մայրական,  
Եւ չպիտի շեն, զինով մոռացուրեան մէջ,  
Օգնուրեան վերջին աղերսանեն անոր:

Անօրի գայիշ մը ցրուած հօսիմ պէս՝  
Տարածուած են անոնք ամէն տեղ այշեւս.  
Բնենապէտ կատաղի, անզութ, արիւնարքու,  
Անենց վրայ իր սուրն անողորմաքար վերցուց  
Եւ արիւնի մէջ բողած հայրենիքը իրենց դժբաղդ,  
Թողած բոցերու մէջ իրենց տունն հօրենական,  
Հայածուած ու մերկ՝ հեռաւոր օսարուրեան մէջ,  
Իրենց միակ ճամբան բաց կը զնեն դեպ ի զինետուն:

Եւ կ'երգեն անոնք . . . վայրագ է երգը անոնց.  
Վիրեւու մէջ կը փառին իրենց սիրտերը խոցուուած,  
Անեղութիւնը, կատաղի գազանի մը պէս կը խեղին զիրենք.—  
Եւ կը զապուիմ արցունելերը տժգոյն դիմերուն,  
Մաղձը կը լցնէ տանցուած կուրծերը,  
Գրուխներուն կրակը ուղեղները կը ցամեցնէ,  
Եւ վրէծը կը բոցախուկ աշերն արիւնոն,  
Զի վրէծին, վրէծին արիւնախում՝ հոգիներն են ծարաւի:

Իսկ ձմեռնային մորիկը կարծես կը ներդաշնակէ զանոնք,  
Կը զոռայ, կը խոռովի զիշերին մէջ ահաբեկ,  
Եւ կարծես կ'առնէ, կը բարձրացնէ եւ կը տարածէ  
Բմբռու երգը, լայնօրկն, աշխարհի մէջ.  
Միշտ աւելի յարազուշակ՝ երկինիքը կը մրազնի,  
Միշտ աւելի կը խոճողի զիշերը ցուրտ,  
Եւ միշտ աւելի եռանդով խմբակը կ'երգէ,  
Ու փորորիկը կը ներդաշնակէ ուժգնուրիւնով մը անլուր:

Անոնք կը խմեն, եւ կ'երգեն . . . չնչիմ թեկոր  
Քաջ եւ փառաւոր մարտիրու ազգին,  
Զաւակներ ապսամբ գերուհիին  
Եւ զոհեր մեծ ու անուանի յաղթանակին,  
Հեռու Հայրենիքին, եւ բոպիկ ու մերկ,  
Օսար կտոր ապաստանած, կապելաներու մէջ փլիխած,  
Անոնք կը խմեն. զինովուրիւնը կը մոռնայ տառապանքը,  
Ու կ'երգեն այնպէս, ինչպէս կ'երգուի արցունելերու մէջէն:

Թարգմ. Դուշակարեկն

Ա. Ֆ. ԵՍԱԳՈՐՅ

## ՄՐՁԻՆՆԵՐՈՒՆ ԿԱՐԱՒԱՆԸ

Գարնան նորազարթ ու ծիծաղ-  
կոտ արեւուն տակ ճառագայթները  
սաստկաշունչ ձմբան հետ պայքարէ վեր-  
արարարձին հաճոյքով ու բերկութեամբ  
կ'ողջունէին իրենց տիրապետութեանը  
ենթարկուած արտերն ու անդաստան-  
ները, լեռներն ու ձորերը։ Անոնք կը  
ժպաէին ձիւն-վերմակին ծանրութիւնը  
թօթափող առաջին ձիւնածաղիկներուն  
ու լեռնային մանուշակներուն, կը թա-  
փանցէին առուներուն գիրկը, կը սա-  
հէին ծործորներուն խորութիւններուն  
վրայէն ու առտուան հեղանուշ ու մեղ-  
միկ զեփիւրին թեւերովը կ'երթային  
հեռուները, միշտ հեռուները, իրենց  
յաղթութիւնը աւետելու թմրած ու մը-  
րափած բնութեան։ Հողի պատուածք-  
ներն երթալով կը մթնային ու կը շատ-  
նային, լեռներէն գահավէժ ալիքներ կը  
կուտակուէին առուներուն ու վտակ-  
ներուն մէջ, ամէն կողմ կեանք ու  
խինդ, բնութիւնը կը տօնէր իր զարթ-  
նումը՝ դիմաւորելով արեւն ու իր կա-  
րապետները։

Աշխատանքի երգն ամէն կողմ իր  
հնչիւնները լսելի կ'ընէր, բովանդակ  
բնութեան ծոցին մէջ։ Հովիւն իր ոչ-  
խարները կը հաւաքէր, այծարածն իր  
այծերը, երկրագործը «բարի լոյսն» իր  
շրթունքին, բթացած ու կոշտացած  
ձեռքերով արեւուն կը ժպտեցնէր ժանգու-  
տած երկաթը խոփին ու արօրին, որոնք  
մոռցուած էին մառանի մը և կամ յար-  
դանոցի մը անհերթնկալ անկիւնը։  
Ծանրանիւ սայլերուն զանգուածները,  
դարավերջիկ անհեթեթութիւններ, մէ-  
կիկ մէկիկ դուրս կը հանուէին, կը նո-  
րոգուէին ու կը լծուէին օտարացած ու  
յեղգ եզներուն, որոնց պինչերէն յարդի  
մնացորդներ, արտաշնչութեան ամէն  
մէկ զօրաւոր մղումի հետ օդին մէջ կը  
պարէին, երթալ ձուլուելու համար փո-  
շիի կոյտերուն։ Կովերն իրենց կայտ-  
ուուն ու ոստոստուն հորթուկներով.  
Հմորած աչքերով ու երկար երժկտանք-  
ներով, ախոռներու դռներէն դուրս կը  
թողուէին արեւուն առաջին լոգանքին  
ենթարկուելու համար։ Այծերուն եւ  
ուլերուն ծիծունք զանգակիկները փոշիի  
ամպին հետ կ'երթային տարածուիլ չորս  
կողմը, միշտ հեռանալով ու բարձրա-  
նալով։

Մարդերուն և կենդանիներուն ուղ-  
ուած աշխատանքի հրաւէրն ուղղուած  
էր նաև միջատներուն։

Ոսկեղօծ ճառագայթներուն հողին մէջէն թափանցումը իրենց փոքրիկ ու դիւրաբեկ մարմիններուն վրայ զգալով, մրջիւնները արթնցած էին երկար քունէ: Փեթակին մէջ և հողին տակ անտեսանելի շարժում մը սկսած էր. պղտիկ սրսը-փունքներով ու ցնցումներով բանակներ կը կաղմըւէին դիմաւորելու համար ջերմութեան վառարանը:

Մրջիւնները բնազդով զգացեր էին գարնան վերադարձը, սակայն իրենց սովորութեան համաձայն, նախ մէկ, յետոյ աւելի ներկայացուցիչներ դրկեր էին հողէն դուրս, տեսնելու և վկայելու աշխատանքի ցնծերգին սկսիլը: Անոնք վերադարձեր ու պատմեր էին, որ իրենք քիչ մըն ալ ուշ մնացեր էին որովհետև դրացի մրջիւններուն կարաւանները դուրս կրել սկսած էին իրենց ընկերներուն դիակները, ոմանք հողի փշրանքներ, ոմանք հինցած ու փտած յարդի շիւղեր իրենց բոյնին եղերքները կը դիզէին, անգործներուն հրաւէր կարդալով:

Ու կը տեսնեմ ահաւասիկ խումբը այն մրջիւնկարաւաններուն, որոնք առաւօտէն մինչեւ իրիւկուն, անդադրում, անխոնջ, կը կրեն: Աշխարհ մը, ազգ մըն է որ կը շարժի, կը գործէ, կը զգայ ու կ'ապրի, մրջատներու ազգ մը, որ կը դիմադրէ բիւրաւոր և անհուն վտանգներու: Կը տեսնեմ մեռելակիր մրջիւն - անհատներ, որոնք մեռած ու կոխոտուած ընկերի մը դիակը կը քաշեն բոյնին հեռու, ճամբան ուրիշներ կ'իյնան, ուրիշներ կը ճգմուին անցնողներուն ոտքերուն տակ: Անոնք չեն յուսահատիր իրենց բաժին ինկած ճակատագրէն, բնազդով աշխատելու, ապրելու և սակայն կոխոտուելու և ջախջախուելու դատապարտեաներ, մի՛շտ բազմանալու հակամէտա, Մարդ - գաղաններու և մրջատ - գաղաններուն արհամարանքը ուժ կը ներշնչէ անոնց վտիտ ու յոգնատանջ մարմիններուն: Աննշան հով մը կուգայ վար գլտորելու մէկը այն անհուն մրջիւններէն, որոնք կարաւանաձեւ ժայռերուն կատարները և կամ պատերուն երկայնքին պաշար փնտոելու կը շարուին, անոնք կ'իյնան մէկը միւսին ետեւէն ու իրարու վրայ, իրենց բեռները կը ճգեն կ'երթան ու կը շարունակեն վերելքը՝ ուրիշներու ի ինդիր, ու այս կոիւը, այս պայքարը կը շարունակուի անհունօրէն, որովհետև ուժովը չուզեր ճանչնալ մրջիւն - անհատին ապրելու և մանաւանդ աշխատելու սուրբ իրաւունքը: Դիշատիչ կենդանիներն ու թոշունները թշնամի են աշխատութեան, որովհետև անոնք վարժուած են անաշխատ ապրուատին, յափշտակութեամբ, կողոպուտով ու բռնի տիրացումով պահելով իրենց վասակար կեանքը:

Դարեր շարունակ, ահաւոր փոթորիկներ, արագավազ ջրի հոսանքներ, ժայռերու կտորներ ու մրրիկներ եկած ու անցած են, իրենց հետ տանելով կեանքը միլիոնաւոր մրջիւններուն, բայց ասոնք, այս աշխատանքի օրհնութեան ներկայացուցիչները շարունակած են կրկին իրենց համայնական կեանքն ու գոյութիւնը, ապրած են ու կ'ապ-

րին ահաւասիկ, աչքիս առջեւէն անցնելով հազարներով ու բիւրերով, ամէնուն բերնին մէջ օրհնեալ հասկ մը, ծիլ մը, հատիկ մը, փշրանք մը բռնուած:

Տիեզերակա՞ն օրէնք: Որքա՞ն, և քանիներ ինկած են իրեւեւ աշխատանքի զոհեր, և սակայն քանիներ ու քանիներ կը շարունակեն ապրիլ, աշխատելու համար կ'աշխատին ապրելու համար:

Պտոյտէ մը վերադարձիս տխուր և սակայն սրտապնդիչ, առնական տեսարանի մը հանդիպեցայ, որ անծանօթ երեւոյթ մը չէ միջատներու և մանաւանդ մրջիւններու կեանքով հետաքըրքրուողներուն համար:

Մրջիւններու հարիւրաւոր դիակներ կոյտ մը կազմած էին սենեեկս առաջնորդող դրան աջ կողմի պատին ստորոտը: Ժամերով դիտած ու ինծի ծանօթ միջատներն էին, աչքերուս անզօրութիւնը թոյլ չէր տար ինծի տեսնելու անոնց մարմինին արտայայտութիւնը, իրենց մարմիններուն շարժումներն ու աչքիս առջեւը պատկերացող տեսարանը միայն կը բացատրէին, թէ անոնք ցեղային աղէտի մը առջեւ կը գտնուէին: Ամէն կողմէ դիակներ կը հասնէին ու իրարու վրայ կը դիզուէին: Կային քանի մը հատ մրջիւններ, որոնց պաշտօնն էր, դեռ կենդանիներն ու շարժուողները հեռացնել անկնդաններէն. ասոնք իննամատար հիւանդապահուհիներն էին, որոնք անիմանալի և անմեկնելի միջոցներով ու դեղերով կը բուժէին հիւանդ ընկերները, որոնք ցեղին ու տեսակին փրկութեան համար անհրաժեշտ կը նկատուէին: Ուրիշներ հիւանդները զգուշութեամբ ու քնքութեամբ կը փոխադրէին դէպի բոյն, մէկն իրեւ պատգարակ կոնսակը կ'առնէր վիրաւորը ու պատիկ թափօրը կը շարժէր դէպի բոյն, ուրիշ խումբ մը ասոնց կեր կը տանէր, ու երբ անջատումի պարտականութիւնը կ'աւարտէր, ի հարկէ հրամանով, դիակները բոյնին քով, իրենց հայրենի բնակարանին քովն ու շուրջը բացուած ընդհանուր գերեզմանին մէջ կը լեցուէին ու հողի կոյտ մը կը կազմէին հոն:

Ու կարաւանն է, որ դարձեալ կը տողանցուի, դէպի հեռուները, դէպի ծառերուն ու պատերուն կատարները, յանդուզն, աշխատանքի կրակն ու կայձը իրենց փոքրիկ կուրծքերուն մէջ, մարդոց ու կենդանիներուն, թուշուններուն, միջատներուն հարուածին տակ, հովին ու փոթորիկէն, ջուրէն ու հոսանքէն մի՛շտ հալածական, մի՛շտ արհամարուած....

2 Սեպտ. 1918

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍՍՄԵԱՆ

Զումբա



## Հ Ա Յ Տ Գ Գ

Ինչպէս կ'ուզեմ որ ժամկիմ,  
Աշխերովլու վետահար,  
Ուր կարաւանն հայ ցաւին,  
Զգեր է շուրջն իր երկար :

Ինչպէս, աւաղ, չի կտրեմ  
Ապերախս ձեռքս այս ուժզին,  
Երբ չի կրցաւ ան դժիսեմ,  
Մրել արիւնն հայ վերին:

Ինչպէս կ'ուզեմ որ յառիմ  
Երգիս դժբաղդ խազերուն,  
Երբ արձագանզն հայ լացին  
Ականջիս մէջ դրաւ բոյն:

Ինչպէս, ինչպէս կ'ուզեմ որ  
Յաւերժութեան մէջ ծաղկիմ,  
Երբ չի կրցաւ ահաւոր  
Բոռունցն ըլլալ հայ կամքին:

18 Դեկտ. 1917 ՄԵՐՈՒԺ. ՊԱՐՄԱՆԵՍ. ՊԱՐՄԱՆԵՍ.

## ՀԱՅ-ԱՃԻԱՐՀ

«Հայաստանի օդն է յաղց ու բարսկ,  
Հովերն են անուշ, պայծառ են վտակի.  
Ջուրն ու պլուղն համ տան անսահութեան,  
Խոնն ուկեզօծ զգաներուն թերան.  
Ահա ու բիւր բլուրներ ու բիւր վտակի  
Հազար ու անրերդ ու հազար ու դաշ.  
Տարան ցուր ձրւեռդ ու ձրւերդ շաս.  
Լերիմ ու հովիս ընդառակ ու յան  
Նախուն զարդարին ևոր հարսին նման.  
Կապուտակ սարերդ գոյնզգոյն պլասկ  
Խապեն ի զուխ զինչ ևոր բագուրակ.  
Այս սարեր, ձորեր ու դաշերս ամեն  
Կարմիր են թշնել, կարմիր լուսել են.  
Հայոց աշխարհիկ, զարուեդ է հասել,  
Ահա գեղեցիկ զարուն յուկել:»

Հ. ՂԵՒՈՆԴ Վ. ԱԼԻՇԱՆ, ՀԱՅՐՈՒՆԻ

ԾԱՆԹ շաբաթաթերթը կը թեւածէ իր նոր  
ՄՐՅԱՆԸ՝ աւելի՝ ազգայնացած՝ յատկացնելով ԸՆ-  
ԴԱՐԱԿ Էջեր ՀԱՅ ԱՇԽԱՐՀ բաժնին, ուր

1. Հայ ենդագրութիւնը, Հայրենազիսութիւնն իր  
սիրալի ու տիրալի աւերակներու քստմելի հողա-  
կոյաներու մէջէն իսկ պիտի պատկերանայ իր վա-  
ղեմի փայլով ու փառքով զոր, հակառակ Հայա-  
հալած քաղաքականութեան, չկրցան արմատա-  
խել և նսեմացնել քառասուն տարուան աննախըն-  
թաց վանդալականութիւնն ու Ատիլասի հեռա-  
ւոր ցեղակցութիւնը:

2. Հայ երկրանեութիւնն ու Հայ հնէաբանու-  
թիւնը լոյս աշխարհ պիտի բերեն Մեծ Հայքի, Փոքր  
Հայքի, Կիլիկիոյ և Ուրիշայստանի անդնդախոր  
ալքերէն անոնց երկրաբանական գետնակներն ու  
բրածոյները:

3. Հայ յեռնագրութիւնն ու Զրագրութիւնը  
գիտնականորէն պիտի նկարագրեն Հայաստան  
աշխարհի Մասին ու Տօրոսը, Երասին ու Կիւղ-  
նոսը, նոյն իսկ հասարակօրէն աննշան կարծուած  
սարերն ու վտակներն որոնք մանաւանդ վերջերս  
Հայոց արիւնով ներկուեցան և իբր այս ուխտա-  
տեղի ըլլալէ այլ ևս չպիտի դադրին:

4. Հայ հնախօսութիւնն ու Հայ պատմութիւնն  
արդի հետազոտութեան սահմաններուն մէջ ան-  
դամ պիտի ցոլացնեն Հայութեան ընդհանուր  
քաղաքակրթութեան, գրականութեան ու գե-  
ղաքանակութի, գաւանաբանական ու ծիսական  
ըմբռնումներու, ճարտարապետութեան ու ճար-

տարարուեստին մատուցած, բայց տակաւին քիչ  
դնահատուած ծառայութիւնը:

5. Հայ յեզուաբանութիւնն ու Հայ բանահ-  
րութիւնը պիտի պարզեն Հայերէն դասական լեզուի  
ու գաւառաբարբառներու ճոխութիւնն ու գե-  
ղեցկութիւնը, ձեւախօսական ու համաձայնական  
ներդաշնակութիւնն և մանաւանդ պիտի ջանան  
Արևմտեան Հայերէնի ու Սրեւելեան Հայերէնի լեզ-  
ուական խարիս բառնալ և միաբանութիւն մը  
ստեղծել այդ կարծեցեալ ոչ միօրինակութեան  
մէջ:

6. Հայ գեղեցկազիսութիւնը կարելի եղածին  
չափ պրիսմակի մը մէջէն պիտի ճառագայթեցնէ  
Հայուն ըմբռնած, որդեգրած գեղեցիկը լեզուին ու  
Սրուեստին մէջ:

7. Հայ Ազգագրութիւնը գիցավէպերու, հեք-  
եաթներու, աւանդութեանց, զրոյցներու, առած-  
ներու, առակներու, անէծքներու և սովորութեանց  
բաղդատական վերլուծումներու չնորհիւ պիտի  
հայելացնէ Հայութեան ոգին ու նկարագիրն եւ  
փաստացի պիտի լուսաբանէ Հայ Լազերու, Հայ  
Քուրդերու, Ույ Քէսկէմներու, Հայ Հոռոմներու և  
Հայ Տաճիկներու ծագման ըստ բաւականի կնճռոտ  
ինդիրը:

8. Հայ Մարտիրոսագրութիւնը պիտի ոգեկոչէ  
ականատեսներու վկայութեամբ և ամերիկեան ու  
Եւրոպական սինեմայի նկարներով այն չարչարանք-  
ները, տանջանքները ու մարտիրոսացումներն ո-  
րոնց հետ բաղդատմամբ Հոռոմէական կայսրերու և  
Հաւատաքննութեան տաեանին կոտարածները ի-  
րենց վայրագութենէն շատ բան կը կորսնցնեն:

9. Հայ Տարեգրութիւնն ոսկեզօծ տառերով  
պիտի արձանագրէ և Հայոց երախտագէտ սիրտե-  
րուն մէջ պիտի արծարծէ տաքուկ վերաբերում  
նկատմամբ այն Եւրոպացի ու Ամերիկացի հոյլ  
մը Հայասէրներու որոնց կը պարտինք մեր այսօր-  
ուան, մանաւանդ մօսաւոր ապագայ կեանքը:

10. Մէկ խօսքով ՀԱՅ ԱՇԽԱՐՀ բոյլ մը  
մասնագէտներու աշխատակցութեամբ հետզհետէ  
պիտի հանդիսանայ Հայազիսութեան նուիրուած  
մուսայարան մը:

Դ. ԽԱՉԱԳՈՒՅՑ

Ծանօթ. - Յաջորդ թիւերով Վան-Տոսպ գաւառ  
ու Վասպուրական նահանգ՝ գծուած ծրագրին հա-  
մաձայն:

Մեր բարեկամը, որ այնքան գեղեցկօրէն  
Հայերէնի վերածած է լըգօնթ տը կիւ  
այս բանաստեղծութիւնը, միտքէն չէք  
անցուցած թերեւս որ տիեզերական պա-  
տերազմը իսկապէս պիտի վերջանար ա-  
զամութեան և արդարութեան յաղթա-  
նակով, Փայլակի այս անտիպ թարգմա-  
նութիւնը ուրեմն, տեսակ մը գուշակու-  
թիւն է, որ մեր սիրտը յուղումով կը  
լեցնէ, քանի որ զայն ոգեկոչողը այն  
տարագրեալներէն է, որոնց կ'սպասենք  
միշտ, և որոնց բացակայութիւնը պարապ  
մը պեղած է մեր հոգին մէջ:

(ՇԱՀԱՅ)

## ՎԱՂՈՒԱՆ ԿԻՆԸ



Հիմա որ տառապանքի տաժանքոտ տարիները  
անցեալին սեփինականութիւնն են դարձած, փոխան-  
ցումի այս շրջանին ուր հոկայ յեղաշրջումներ,  
կերպարանափոխութիւններ կը կատարուին աշխարհի  
բոլոր կէտերուն վրայ, հայ կինն ալ անշուշտ մտա-  
ւորական և բարոյական ահագին յեղաշրջման մը  
ենթարկուած է: Այն բռնակալ րէցուոը որ ամ-  
սողջ Հայութիւնը մահացնելու հակամարդկային  
սկզբունքը ընտրած էր իրեն, հայ կնոջ ուսերուն  
վրայ ալ ծանրացաւ իր միեւնոյն անողոք ուժգնու-  
թեամբը: Հայ կինն ալ, չարչարանքի իր մեծա-  
գոյն բաժինը ունեցաւ սա վերջին չորս տարուան  
ընթացքին: Ու մենք, բաղդատորներս, մայրաքա-  
ղաքին համեմատաբար հանգստաւէտ պայմաննե-  
րուն մէջ ապրած, քայլ առ քայլ հետեցանք ի-  
րենց մարտիրոսացումին ու ապրեցանք այդ ան-  
լուր տուամին բոլոր դրուագները, զայրոյթի, ընդ-  
վշգումի անզօր ու սպառող ճիգերով: Կային մեր  
մէջ ալ, քանի մը բացառութիւններ՝ որոնց  
վերապահուած էր, ճակատագրականօրէն, տառա-  
պանքներուն էն զարութելին, — անորոշութիւնը,  
ու ամէն վայրկեան յիմարացնող մղձաւանջը քա-  
ղաքական աքսորուածներու կարաւանին՝ զոր կա-  
ռող էին մահացնել մէկ վայրկեանէն միւսը: Սար-  
սափի այդ ահաւոր տարիներու իրերայաջորդու-  
թեան մէջ, անստոյդ ապագայի մը հեռանկարը  
կը ճնշեր մեր սիրտերը, և կեանքի միա'կ նըպա-  
տակը կը դաւանէինք համայնատարած տառա-  
պանքը: Հայ կինը զգաց արհաւիրքը իր բոլոր  
փուլերուն մէջ, զգաց աղէտին թափը իր սրտին,  
իր հոգին ծալքերուն մէջ, իր մորթին վրայ խակ։  
և այդ աննախընթաց տառապանքէն է որ պիտի  
Ճնի վաղուան կինը, զաղափարապաշտ ու հայրե-  
նասէք: Տառապանքէն նուիրագործուած՝ ան ան-  
շուշտ պիտի հասկնայ թէ նորակերտ հայրենիքը,  
արիւնո՞ւ, վիրա՞ւոր, ընդհանուր վերակազմումի  
հակայ աշխատանքին մէջ, պէտք ունի կնոջական  
քնքոյց մատներու, այդ աղէխարը վէրքերը գոցերու,  
սպիացնելու համար: Ո՞վ իրմէ աւելի փափկու-  
թեամբ, գուրգուրանքով, տառապանքի իրերա-  
հասկցողութիւնով պիտի կարենար մեր դժբաղդ-  
որբերուն նուիրուիլ, ո՞վ իրմէ աւելի գիտակցօրէն  
պիտի կարենար հասկնալ այրիացած, անիրաւուած  
խեղճ կիներուն դժբաղդ դրութիւնը:

Ամէն բանէ առաջ, այս շրջանին, մեր միակ  
նպատակը պէտք է ըլլայ արհաւիրքէն աղատած  
մեր դժբաղդ տարագրուածները փրկել: Ահա' հա-  
զարաւոր որբերու աղէխարը տողանցումը: անոնց  
մայլ աչքերուն խորը՝ աղէտը կը ցոլանայ իր բո-  
լոր մանրամասնութիւններով, ու անիրաւուած-  
ներու լուռ զարմանքն է որ կը սպրդի հոն, այդ  
լացնող աչքերուն խորը: Կա՞ն ալ որոնք չեն զգար  
տխուր իրականութիւնը: Դժբաղդ զոհե՛ր, շատ  
կանուխէն խլուած մայրական գիրկէն ու հիմայ

## ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ



Ճիշդ ծովին պէս ալեկոծ, որ իր ժեռուս եզերին  
կը զարենուի. մեծ ջարդին մէջ խոյացան ամենին ալ,  
Վայրագօրէն գոռացող յորձանեներով քանձարածաւ  
Գնդակներէն ծակծկուած, շնչասպառ ու մոլեզին:

Յորդ արեւին տակ ամերան, արշալոյսէն մինչեւ մուր,  
Այգիները, հասկերը աւերելով անդադար,  
Սեւ սեւ պատեր մարդկային իրենց զիծերը երկար  
Քըշքընեցին, ու զացին այնտեղ խուժել կոյս առ կոյս:

Յետոյ իրար փարեցան պրկումներով կատաղի,  
Շունչը շունչին խառնուած, խէրով աչքերը լեցուն,  
Տենդոս արիւնն յագեցուց երկարները սարերուն,  
Հաս բունին տակ մայրէցին փշրանեները ուղեղի:

Յաղրական ու պարտուած, ձիաւոր ու հետեւակ,  
Ահա' ամենիր գունաս, լուռ ու վայրագ, բռուցքնին՝  
Փակ, ակունին՝ սեղմուած, ու պղուր՝ գոյնը աչքին,  
Մահուան գիրկը մոլեզնու բիւր բիւր փուուած են  
հիմակ:

Մեղմ անձեւը, լուալով անոնց դեմքերը տժոյն  
կը կարկաչի սարերէն, եւ դաւտին խորը դաման  
Ուր բռչունները կը յածին չարաւուի այդ իրիկուան  
Երկինն անոնց տեղերը կ'ուրուագծէ հոն հեռուն:

Եւ երբեմն, այդ անհուն հարկին մէջ, դեռ կենդանի  
Չի մը յանկարծ կը զրցէ պիրկ վիզը որ ծակ ծակ է,  
Եւ օդին մէջ խոպոս, դառն հարժես մը կ'արձակէ,  
Չոր լուրեան վրայէն հովը կ'առնէ կը տանի:

Անէծ ձեզի, խողիսողում, մահուան ծարաւ աղեկէզ,  
Անէղ մոլուց, հեղձուցիչ ու ննեող հո՞ս մեռելի,  
Հարիւր հազար դիակի եւ սպանդի ահուելի  
Յիմարական սոսկումին առջեւ, անէծէ, անէծ ձեզ:

Երէ սակայն այդ բաջերն, արեւին տակ, դաւտին մէջ,  
Թնդանօրի երախին դէմ սիրտերնին դրած են  
Ու ենք համար մահացած, Ազատուրիւն, այն ատեն,  
Օրինուի՛ զինջ արիւնը՝ ձօնուած փառիդ բու անէջ:

ընականօրէն բոլորովին օտարացած, նոյն իսկ հայ ըլլալնին մոռցած! Բոլոր այս սիրտ արիւնող դըժ-բաղդութիւններուն հանդէպ, անո՞նք որ անփոյթ ու հանգստաւէտ կեանք մը վարած են բաղդա-դաբար, — կա՞ն, շատ կան այդպիսիներ ալ — արդեօք խղճահարութիւն չե՞ն զգար, գոնէ վայր-կեան մը, խորհելով թէ սա չորս տարուան ըն-թացքին երբ բովանդակ հայութիւնը կը մահա-նար, իրենք հանդարատ ու անվրդով կեանք մը կը վարէին, գերծ՝ աքսորի, բանտարկութեան սար-սափէն: Խանդավառութեան շրջանին, նոր ու գեղեցիկ կեանքի մը այս վաղորդայնին, իրենց խիդը հանգստացնելու լաւագոյն միջոցը չպիտի՞ ըլլար արդեօք, ընդհանուր օգնութեան գործին լայնօրէն բերելով իրենց մասնակցութիւնը: Հայ կի-ներուն ուղղուած այն սրտաբուխ կոչը՝ զոր թերթե-րը հրատարակեցին, յուզիչ է իր արտայայտած գա-ղափարովը և անա լաւագոյն առիթը կիներուն ար-տայտուելու, իրենց անտարբերութիւնը թօթա-փելու: Բոլոր այդ թանկագին ու սնոտի դարդա-րանքները որոնք մինչև հիմայ կինը պճնելու ծա-ռայած էին լոկ, առաջին անգամ ըլլալով օգտա-կար ու բարձր նպատակի մը պիտի յատկացուին:

Այսօրուան կինը, տառապանքէն լրջացած, կեան-քի անակնկալ, անգութ հարուածներէն հասուն-ցած, կնճոտ ու խոհուն ճակատով, ասկէ վերջ, այլեւս կեանքի նպատակը շատ բարձր պիտի նկա-տէ, այդ զարդերուն, փայլուն ու գոյնզգոյն քա-րերուն կարեւորութիւն տալու համար, և առանց վայրկեան մը իսկ տատամսելու ան իր բոլոր զար-դերէն պիտի մերկանայ: Ու ատիկա ընելով զոհո-ղութիւն մը չէ՝ որ ըրած պիտի ըլլանք: Այսօր երբ խորհինք բոլոր աքսորուածներուն, բոլոր տե-ղահան եղած Հայերուն վրայ, որոնք ո՛չ թէ միայն իրենց զարդարանքներեն, գոհարներէն մերկացան — ի՞նչ հեգնութիւն — բայց իրենց բոյներուն հիմ-նայտակ կործանումը տեսան, բայց իրենց սիրած էակներուն անգթօրէն ջարդուիլը տեսան, և թա-փառական, հալածուած, անհուն ու անվերջ ճամ-բաներուն վրայ, իրենց յոգնած գլուխը հանգի-ցնելու տեղ մը իսկ չի գտան. մեր ամենապարզ, մեր ամենատարբական պարտականութիւնը չէ օդ-նիլ այդ գմբաղներուն, խանդոտ ու գուր-գուրոտ վերաբերմունք մը ունենալ իրենց հան-դէպ... Եւ արդէն շատ ուշչէնք մնացած:

Ա. Ա.

Մեր վաղեմի աշխատակիցը՝ ենովք Արմէն, աքսորի արհաւերքներէն յարութիւն առնելով կը վերադառնայ մեզի. Շաների աշխատակցութեան մեր հրաւէրին՝ կը պա-տասխանէ իր հետեւեալ նախերդանքով՝ հայ Դարութեան ուղղուած՝ ուր զինքը կրկին կ'ողջունենք հաճոյքով.

### ՀԱՅ ԽՕՍՔԻՆ

Ո՞վ Մեսրոպի հրաշանար տառեր եւ հայկազեան ուկեղէն լեզուն արիարանց Ցեղիս, ինչ-պէս անհուն սարսուռով կը խայտամ ծեզ կրկին թոթովիլ կարենալուս զիտակցութիւնովը : Եւ ինչպէս Կ'արբենամ ծեզի վերադառնալուս զզլիիչ զինովութիւնովը :

Տպարանի կազմածներու մոզիչ տարրեր՝ թուղթ, մելան, մեքենայ, ծեր կախարդական հոտին կարօտը կ'ըմպեմ, դուրք՝ անշունչ ծայներ՝ որ շնչաւոր թանը կը հոլովէք եւ լոյս կը ճահանչէք խաւարին վրայ :

Հուրի ու սուրի արհաւերքներու հսկումներուս մէջ՝ ծեզ երազեցի եւ ծեր աղաղակը ոգեկրեցի միշտ, նորէն ծեզի զինորագրուելու ցնորական յոյսով՝ երբ Մահը յամառ հալա-ծանքով իր հրաւէրող երգը կ'ոռնար ամէն պահ:

Զեզ զեղզեղող պանծալի նահատակներու հոգիին մէջէն՝ եղերական դիւցազնավէպեր հագներգեցի մտովին, — շիրմական դամբանականներ եւ Ցոյսի ալէլուներ՝ ծօնուած վաղուան Սրշալոյսին՝ վարդագեղ շողերով ողողուն :

Բայց նոր Գողթաններէն ո՛չ մէկս՝ պիտի կրնանք երբեք եղերերգել ահաւոր Աղէտին վէպը՝ իր բովանդակ պակուցիչ ահագնութիւնովը :


Ո՛չ Հոմեր ո՛չ Վիրգիլիոս, ո՛չ Տանդէ ո՛չ Վարուժան ո՛չ Սիամանթօ՝ ունին բարբառը նոր Խաչելութիւնը ողբերգելու :

Ո՞վ ամէն սարսուռներու եւ ամէն ճիշերու, ամէն որոտումներու եւ ամէն մեղեղիներու նուագին կարող անհուն ալիքներով ովկէան լեզու, սո՞ւր Դարութեան տաճարիդ խնկարկող հիեղ փոթորիկէն վերապրող քուրմերուս՝ ուժիդ ամենազօր ստեղծագործ շունչը՝ միանուագ համերգելու Ազգին մեծ սգաւոր պատմութիւնը՝ անդառնալի շրեղ նահատակներու համա-

Պոլիս, 9 նոյ. 918:

ԵՆՈՎ.Ք Ա.ՐՄԷՆ

## ՄՈՌՆԱՌ, ՄՈՌՆԱՌ



«Յանցանքը նախկին դահլիճինն էր, աղգինը չէր. Հայերը մոռնալու են իրենց դէմ գործուած անիրաւութիւնները»:

«Ասոր պատասխանատուն սակայն մենք՝ թուրքերս չենք, կառավարութիւնն է»:

ԱԼԻ ՔԵՄԱԼ.

Այսպէս արտայայտուեցան քանի մը թուրք լրագիրներ և պաշտօնական անձեր:

Մոռնալու ենք գործուած անիրաւութիւնները, քանի որ թուրք աղգը չէր մեզի սպաննողը, թաւանողը, բռնի իշխամացնողը:

Մոռնալու ենք գործուած անիրաւութիւնները, քանի որ անհատական ոճիւներ էին անոնք:

Այսպէս ուրեմն . . . :

Բոլոր յանցանքը վարիչներու ուսերուն վրայ կը ծանրանայ: Այսպէս բոկով. սպաննուեցանք, թալանուեցանք, բռնի իշխամացանք, առեւանգուեցանք . . . Միիրոն հոգիներ վրայ տուինք, միիրոն հոգիներ, խողխողուած, չարչարուած, բանտերու մէջ խղղուած, լիռներու վրայ անօթութենէ ինկած ու այսպէս բսերով միլիոններ արժող հարըստութիւննիս մեր ձեռքէն խլուեցան, գաւառը չի թոշնած կին չի մնաց . . . : Բայց մոռցանք բոլորը, քանի որ թուրք աղգը չէր այս ամէնը ընողը: Կառավարութիւնն էր: Զէթաներն էին . . . :

Այս տողերը զրողը հայ մըն է, և ամէն Հայ ինծի պէս տառապած է:

Խ'մ վիշտս պիտի պատմեմ, վիշտիս հրէշային հէքեաթը . . . : Պահ մը լսեցէք ինծի, հակառակ անոր որ ձեր շրթունքէն ալ կը կաթին արիւնի պատմութիւններ:

1895ին հայրս սպաննուեցաւ, հօրաքոյրս մեռուցին, հօրեղբօրորդիներս բռնի իշխամացուեցան: Ո՞վ էր հայրս սպաննողը, — անհատ մը, չէթա մը . . . : Եւ ի՞նչպէս սպաննուեցաւ. լեզուն և աջ ձեռքը կտրուերով, որովհետեւ փաստաբան էր և իր իշխամ ընկերները յաջողութիւններուն չէին կրնար հանդուրժել: Միենոյն ատեն ամբողջ նիւթական հարստութիւննիս կորսնցուցինք: Երբ ջարդէն վերջը տուն եկանք, ո՞չ իսկ դգալ մը, գաւաթ մը, ո՞չ իսկ թաշկինակ մը գտանք. տախտակները, պատուհանները իսկ առեր տարեր էին:

Ու մոռցայ, և ինծի հետ ամէն Հայ մոռցաւ իր տառապանքը:

Որովհետեւ թուրք թերթերը և պաշտօնական անձեր կ'րսէին.

— «Յանցանքը նախկին դահլիճինն էր, աղգինը չէր . . . »

Ու մոռցանք, քանի որ թուրքին հետ կողք կողքի ապրելու ստիպուած էինք: Ու մեր տառապանքին թեւերը մեր հոգիին մէջ իսկ կտրեցինք, քանի որ անիկա կարող չէր ազատօրէն թռելու . . .

Մոռցանք, որովհետեւ յանցանքը . . . Համիտինն էր, կին ոէժիմինը:

Տասնըշորս տարի անցաւ: Ռէժիմը փոխուեցաւ, — Նոր Ծէժիմ: — սահմանադրութիւն ունէինք: Ու ահա՛ Ատանայի ջարդը եղաւ, քստմինեցուցիչ, ահաւոր:

Ամէն Հայ նորէն տառապեցաւ, ցաւէն յիմարացաւ: Ու մեր աղգային ողբերգութիւնը արձանագրեց ամենէն զարհութելին խոշտանգումներուն, սպաննութիւններուն . . . Մեր մարտիրոսութիւնը ամբողջ աշխարհի երեսին պոռացինք. մեր վիշտի աղաղակներովը սակայն աշխարհի իր առանցքին շուրջը դառնալէ չի դադրեցաւ. ոչ ոք լացաւ մեզի հետ:

Ու ես մոռցայ, ամենքս ալ մոռցանք կատարուած խմդմութիւնները, կորուսանները:

Յանցանքը խուժանինն էր, չէթաններունն էր:

Մոռցանք, որովհետեւ չէինք կրնար հակառակը ընել:

Վեց տարի դարձեալ սահեցաւ մեր տառապանքին վրայէն, վեց սեւ տարիներ:

Ու ահա՛ ընդհանուր պատերազմին ամենէն ո՞չ սուր շրջանին, կ'աքսորութիւնք, — ո՞չ, կը տեղահանութիւնք: Անգթութիւն չի մնար որ չի գործուի մեզի դէմ. մեր մտաւորականներուն մեծ մասը ոչնչացած, մեր ամբողջ գաւառի Հայութիւնը մեռած, անհետացած: Հեգնութիւն պիտի ըլլար նիւթական կորուսաններուն խօսքն ալ ընել:

Ես իմ մասիս կորսնցուցի մայրս, երկու քոյրերս, իրենց զաւակներով, երեք հօրեղբօրորդիներս, անոնց արու զաւակներով, վերջապէս բոլոր աղգականներս: Որովհետեւ իրենց աքսորի օրէն ի վեր չո՞րս երկար տարի անցած է, և ո՞չ մէկ լուր առած եմ անոնցմէ: Ու ինծի հետ ամէն Հայ գրեթէ կորսնցուց իր սիրելիներէն մէկ քանին:

Կրնա՞մ շարունակել այս զահանդացուցիչ հէքեաթը: Ո՞վ կրնայ առանց պաղարիւնը կորսնցնելու մտիկ ընել:

Հազար կտոր կ'ըլլայ հոգիս, երբ պահ մը կը սաւառնի դէպի այն տեղերը, ուր աշխարհի վրայ ո՞չ մէկ պատմական ոճրագործի միտքէն իսկ չանցած հրէշութիւնները կատարուեցան: Միրտս կը դադրի բաբախելէ, երբ կը խորհիմ թէ այսքան արիւնի ու այսքան արցունքի մէջ ինչպէս կ'ապրիմ, ինչպէս կ'ապրինք:

«Յանցանքը նախկին դահլիճինն էր, աղգինը չէր . . . »: Զէթաներն էին: «Այլս Հայր չպիտի ջարդուի:»

Այսպէս կը զըեն նորէն թուրք թերթերը, և այսպէս կը յայտարարէ Օսմաննեան ծերակոյտի նախագահը:

Մ. Պ.



## ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

Ո՞վ պիտի աշխատակցի «Շանթ»ի. — ինչո՞ւ դադրեցաւ  
մեր հանդէսը. — Մէտելի բանեկն՝ Հայկ. Հան-  
րապէտութեան Ազգ. ժողովի նախագահ. —  
Armenia.

— «Քանի՞ գրագէտ մնաց, Ո՞վ պիտի աշխատակցի  
Շանթի . . .» Այսպէս կը հարցնեն մեղի:

Մենք ալ արդէն այս հարցումները ըթինք, երբ թերթը  
վերհատարակելու միտքը ունեցանք.

Մեր մեծ գրագէտներէն շատերը այլեւս պիտի չի վե-  
րադառնան: Հայիւ մէկ քանի գրագէտ մնացեր է Պոլսոյ  
մէջ: Թրքահայ գրումներէն չորս-հինգ հատ ողջ են, եգիպ-  
տոս, Եւ քանի մը հատ ալ Եւրոպա կը գտնուին: Անշուշտ  
երբ հաղորդակցութիւնները վերսկսին բոլոր ցրուած Հայ  
գրագէտները պիտի հաւաքուին «Շանթ»ի շուրջը, հոգի  
տալու համար Հայ գրականութեան, սիրտ տալու համար  
Հայ ժողովուրդին:


Ամէնքս ալ կարծես նոր ծնած ենք: Նորածինի մը պէս  
աչքերնիս խոշոր խոշոր կը բանանք օրուան տարօրինակ  
գէպքերուն առջեւ: Չորսուկէս տարիէ ի վեր մեր ներսը  
կուտակուած տառապանքը, ատելութիւնը, սարսափը կը  
պուանք առաջին առիթով, ճիշտ այնպէս, ինչպէս նորածինը  
առաջին անգամ սուր ու իմաստուն ճիշով մը իր աղատագ-  
րումը կ'աղաղակէ:

1915ի ապրիլ 24ին, «Շանթ»ի վերհատարակութիւնը  
ձեռք ձգած, — որովհետեւ երկու անգամ դադարման  
դատապարտուած էր, գրաքննիչն իբրև թէ ցայց չի տըր-  
ուած պաշտօնական? զեկոյցներ հրատարակած ըլլալուն հա-  
մար, — շաբաթաթերթի ձեւին տակ, արդէն 60րդ թիւը  
ցրուած էինք, երբ նոյն գիշերը կը ձերբակալուէին մեր  
գրագէտները և ծանօթ Հայ անձնաւորութիւնները:

Առտուն երբ Պոլսոյ մէջ տարածուեցաւ սարսափելի  
լուրը, ամէնքս տարբեր տարբեր մեկնութիւններ սկսանք  
տալ: Կարծեցինք նաև թէ պատանդ առնել կ'ուզեն, որ-  
պէս զի կովկասի ճակատը կուռող Հայ կամաւորներուն միամը-  
տութիւն մը կը լե-  
լցնել տան . . .

Յետոյ հասկուե-  
ցաւ կամաց կա-  
մաց թէ այդ դի-  
ւային որոշումը  
աւելի հեռաւոր  
միտքեր կը շօշա-  
փէր: Դացին նոյն  
գիշերը, և քիչ  
մը ատեն Պոլսոյ  
հետ հաղորդակ-  
ցութիւն ունե-  
նալէ վեր ջը,  
հետքերնին կոր-  
սըւեցաւ:

Այս ահաւելի  
ոճիրին հեղինակ-  
ները պիտի պատ-  
ժուին թերեւս,  
բայց ինչ կ'ար-  
ժանոնց անօ-



ԹԵՒՖԻՔ, ՄԵՏԵՍԻ ԲՍ. ՆԾՔ

թէ անոնց անօ-  
ուր բաղուած է Ս. Շուշանիկ, եւ զոր  
գուտ, անկարե-  
ւոր կերպնքը, մե-  
կ: Ահ. Անարոննեան երկար ատեն արգելա-  
թիւններուն ան-  
կարեւոր, օգտակար կեանքերուն հետ, Երբեք չպիտի կը ը-  
նանք միիթարութիւ, եթէ նոյն իսկ մեղի եղածին պէս, քա-  
ղաքակիրթ Եւրոպան աքսորի, ջարդի, սովի և հալածանք-



### Ա. ՐՃԱԿ. ՏԵՐ-ՄԱՀԱՏԵԽԱՆ

Ներու կանոնաւոր շարժումի մը մէջ բնաշխնջ ընէ ամբողջ  
վահակը: Այլեւս չպիտի կրնանք ունենալ Զիլինկիրեան մը,  
Վարուժան մը, Զօհրապ մը, Ակնունի մը, Զարդարեան մը . . .:

Մելանի գետեր պիտի հոսեցնենք ասկէ ետքը, մեր տա-  
ղանդներուն կորուստին համար: Ու երբեք չպիտի մոռ-  
նանք, նոյն իսկ եթէ զուլումի հոմանիշ եղող երկիրներ պիլ-  
ս հին աշխարհագրութեան և պատմութեան մէջ գրու-

թիւն ունենան միայն: Անտարակոյս այդ հալածանքի օրերուն չէինք կրնար  
շարունակել Շանթ»ը: Անհետացաւ չորսուկէս տարի, ու  
պարօք կը փայլի դարձեալ, իր լուսարձակը պատցնելու հա-  
մար Հայ Հորդակոնին վրայէն:

Ահա ճակատագրի տարօրինակ խաղերէն մէկը:

Պ. Անարոննեան որ, իր ծանր հիւանդութեան պատ-  
ող ազատի, այսօր կ'ողջունենք զինքը իբրև նախագահ  
Հայկական Հանրապետութեան Ազգային ժողովին: Կը յիշեմ  
այն տիրութիւնը որ աչքերուս մէջ կը լծանար, երբ իր  
անդրանիկ գաւակը, Պ. Վարդգէս Ահարոննեան, Թիֆլիզէն  
Հօրը տաժաննիկ կեանքը կը նկարագրէր այս տողերը գրողին:

Հրանդ կը պուար Պոլսահայերուն ականջին:

— «Իմացէ՞ք, Ահարոննեան հիւանդ է!»

Միւս կողմէ Վարուժան իր գեղեցիկ քերթուածներէն  
մէկը կը գրէր, Պատգամառուները, և կ'ուղղէր անո՞ր, որ  
կրնար երեւակայել թէ օր մը ինք տարբեր Պատգամառու-  
ներու նախագահը պիտի ըլլայ:

Առակ Տէր-Մահատէսեան, որուն նկարը կը հոսատարա-  
կենք այս թիւով, խթագիր-հրատարակիչն է նիւ Եօրքի  
Արքունակութիւն: Նախապէս Խմբագրած է «Արծիւ» շա-  
բաթաթերթը: Երկուր տաենէ ի վեր կ'աշխատակցի ամերիկ-  
ական Մարտիրոսագրութեան շուրջ իր գանձ յօդուածները  
Ամերիկեան համակրութեան հոսանքը ընդարձակած են:

ՇԱ. Ն. Գ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

